

# ԳԱԻԻԹ ԵՒ ԺԱՄԱՏՈՒՆ

## ՅԱՅՈՑ ՀԱՅԳՈՑՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՄԷջ

Թ. Թօրամանեանի



այսոց ճարտարապետութեան մէջ, ինչպէս  
զեղարուեստական և շինարարական  
ճիւղերը դարէ իդար նորանոր վե-  
րածնութիւններով անընդհատ կեր-  
պարանափոխութեան, նոյնպէս ալ հայոց  
եկեղեցիներու յատակագծային ձևերը  
միշտ փոփոխութիւններու ենթար-  
կութեան:

Գեղարուեստական և շինարարա-  
կան ճիւղերը փոփոխութեան ենթարկողը ժամանակի ոգին և  
պահանջներն էին որոնք երբեմն երևան կուգային աւելի գեղե-  
ցիկ և շքեղ նոր վերածնութիւններով և երբեմն ալ քաղաքական և  
տնտեսական ճնշող ու քայլքայող ազդեցութիւններու տակ կա-  
տարեալ անկումով:

Սակայն եկեղեցական յատակագծային ռճերու պարբերական  
փոփոխութիւնները գրեթէ կապ չունեցան արուեստի զարգացման  
հետ, այստեղ ճաշակ և վայելչութիւն ըստ ամենայնի հաղատակած  
էր կրօնի, պաշտաման և ծիսական արարողութեանց պահանջնե-  
րուն: Ճարտարապետը պարտաւոր էր եկեղեցւոյ յատակագիծը  
բաժանել և դասաւորել այնպէս ինչպէս որ կը պահանջէր կրօնը  
կամ կրօնի պաշտօնեան, կղերը:

Քրիստոնէութեան հնագոյն դարերէն սկսած մինչև մեր օ-  
րերը շատ տարօրինակ և ուշագրաւ փոփոխութիւններու ենթար-  
կութեան հայկական եկեղեցիներու յատակագծերը կամ անոնց ներ-  
քին բաժանումները: Երբեմն աւելցեր են յարակից մանր ու խոշոր

բաժանումներ տաճարի ընդհանուր աղօթասրահին կից, երբեմն ալ պակսեր են, ինչու համար եղեր են այդ փոփոխութիւնները, կամ ինչ էին այդ աւելցած ու պակսած մասներուն պաշտօնները, այդ մասին ինչ որ գիտենք, մեծ մասամբ աւանդական ծանօթութիւններ են, որոնք քննութեան և ուսումնակրութեան ենթարկելով յաճախ կը տեսնենք որ այնքան ալ համապատասխան չեն իրականութեան. ժամանակի երկար ընթացքին մէջ շատ բան խռուեր և զփոթուեր է:

Աւելի պարզաբանելու համար, համառօտ կերպով նկարագրենք համագոյն դարերէն մինչև վերջին ժամանակներ հայկական եկեղեցիներու յատակագծային բաժանմանց իրարմէ ունեցած առաւել կամ նուազ տարբերութիւնները:

1) Եկեղեցիներ կան որոնք երկար քառակուսի պարզ սրահներ են, առանց ուսէ յարակից բաժանումներ ունենալու, բացի պատարագի խորանէն:

Եթէ շէնքը լայն է, տանիքը ծածկելու գործադութիւնը դիւրացնելու և ապահովելու համար սրահին մէջ կամարակիր սիւներ շարուած են որոնք կը վերաբերին բացարձակապէս շինարարական ճիւղին և երբէք չեն կարող կազմուի ծիսական կամ դաւանարանական օրէնքներու հետ:

Թէկ եկեր է ժամանակ, երբ չորս սիւներու վրայ վմբէթաւոր եկեղեցիները սովորական դարձեր են, այն ատեն ուղեր են խորհրդաւորութիւն տալ այդ ձեին, և մաշտոցի կանոնով սահմաներ են որ չորս սիւներու ներքեւ ճիմնարկութեան ժամանակ թաղուին չորս աւետարանիչներու անունով օծուած չորս քարեր, ցոյց տալու համար թէ չորս աւետարանիչներն եղած են քրիստոնէական եկեղեցւոյ հաստատութեան սիւները. Այնուամենայնիւ դարձեալ ներքին չորս սիւները պարտաւորիչ չեն եղած մինչեւ վերջը, եթէ եկեղեցւոյ տարածութիւնը ընդարձակ չէ և տանիքը ծածկելու համար պէտք չէ զգացուած սիւներու օժանդակութեան:

2. Կարգ մը եկեղեցիներ ալ կան որոնք դարձեալ երկար քառակուսի սրահներ են նախընթաց ձեմ նման, սակայն արևելեան կողմէն խորանին երկու կողմը, երբեմն նեղ ու երկար հիւսիսէն հարաւ ձգուած, երբեմն ալ հաւասարակողմ քառակուսի սենեակներ ունին, և այս սենեակները դռներով կը հաղորդակցին եկեղեցւոյ մեծ աղօթասրահին հետ:

3. Մի քանի եկեղեցիներ ալ, արևելեան կողմի սենեակներէն զատ արտաքուստ ալ երեք կողմէն—հիւսիս, հարաւ, արեւմուտք—շրջապատուած են սիւնազարդ ծածկոյթով (portique)

4. Կան եկեղեցիներ ալ, որոնք արևելեան կողմի սենեակն

Ներէն և շուրջանակի սիհնազարդ ծածկոյթներէն զատ, արևմբռտեան անկիւններուն որմնակից ունին նաև քառակուսի սենեակներ որոնք գոներով կը հաղորդակցին ներքին մեծ աղօթասրահին հետո:

5. Շատ մը եկեղեցիներ ալ թէկ առանց արտաքին շուրջապահին սիւնազարդ ծածկոյթի են, սակայն պահուած են անոնց մէջ չորս անկիւններուն որմակից չորս հաւասարակողմբ քառակուսի սենենակներ։ Առ հասարակ այս սենենակները թէ նախապէս յիշուած ձևերու, և թէ յետնագոյններուն մէջ կրկնայարկ են, Չորս անկիւններու վրայ չորս սենենակ ունեցող եկեղեցիներու աղօթասրահներուն համաշափութիւններն ալ այլազան են։ Ոմանք երկար քառակուսի են, ոմանք հաւասարակողմբ քառակուսի չորս պատերէն գուրս հանուած կիսարողորակ abside ներով խաչաձեկ վերածուած, ոմանք ներքուստ ալ խաչաձեկ են՝ արտաքին ուղղի չորս պատի մէջ ամփոփուած թէ ներքին խաչաձեկ և թէ անկիւններու սենենակները։ Անկիւններու սենենակները երբեմն եկեղեցիներու մէջ պարզ են, երբեմն ալ դէպի արենելք ուղղուած կիսարողակ abside ներ ունին պատարագի համար։

6. Կան շատ մը եկեղեցիներ ալ որո՞նք ընդհանրապէս արևմտեան պատին որմնակից, երբեմն ալ հիւսիսի կամ հարաւակի կողմերուն վրայ կրկնուած եկեղեցւոյ լայնութեան կամ երկայնութեան չափով սիւնազարդ ընդպարձակ սրահներ ունին, որոնց մէջ կը բացուին բուն եկեղեցւոյ մտից դռները:

թէ թնչ պաշտօն ունէին այս պարբերաբար յաւելիալ մասերը, և թէ թնչ պատճառով ամեն եկեղեցիներ միօրինակ կերպով ենթարկուած չեն նոյն ձևափոխութիւններուն, ահա այս խընդիրը պիտի փորձեմ հետազօտել, յուսալով որ եթէ բոլորովին չի պարզուի, գոնէ որոշ չափով ճշմարտութեան կը մօտենանք:

Այս ուսումնասիրութեան մէջ միմիայն եկեղեցիներու և անոնց յարակից բաժանումներու վրայ ենթադրական դատողութիւններ ընել անօգուտ կը լինի, եթէ միաժամանակ չուսումնասիրուին և չի համեմատուին պատմական և աւանդական տեղեկութիւնները:

Եկեղեցական պատմութեան և կանոնագրքերու մէջ որոշ բաժանումներու ակնարկներ կան որոնց ճիշտ տեղերը յայտնի չեն մեղի ծանօթ յիշատակարաններու մէջ։ Ասոր հակառակ, յիշատակարաններու մէջ բաժանումներ կան, որոնց մասին պատմական գրականութեան մէջ կամ ակնարկներ չկան և կամ եղածները չփոթ ու անհամապատասխան են իրականութեան։

Այս բաժանումներէն աւագ խորանին երկու կողմի սենեակ-

Ները առ հասարակ բոլը քրիստոնեայ եկեղեցիներու մէջ աւանդատուն կամ պահարան անունը ունին մինչև ցարդ։ Անշուշտ այս անունները սխալ չեն այս երկու սենեակներուն նկատմամբ։ Սաւակայն որովհետև աւանդատուն և պահարան բառերու նշանակութիւնը տարրեր է, նաև ուրիշ քրիստոնեայ ազգերու մէջ անոնց պաշտօնները որոշ են, հետեւարար գիտնալ պէտք է թէ հայոց մէջ ալ ճիշտ մինսոյն նպատակով ընդունուած էին, և թէ միշտ մինսոյն կոչումով մեացին:

Արևմտեան եկեղեցիներու մէջ ի հնումն խորանին երկու կողմի սենեակներէն աջակողմեանը (paratorium, oblationarium) ընծայարան, մատուցարան անունը ունէր, ուր կընդունուէին և առժամարար կը զետեղուէին ընծաները, նուիրաբերութիւնները, նախ քան աւանդատուն (sacristie) տարրուելը։ Զախակողմեանը կը կոչուէր (diaconium) սարկաւագատուն, որտեղ կը սրբէին ու կը մաքրէին սրբազն անօթները պատարագի խորհուրդէն յետոյ և կը տանէին աւանդատուն (sacristie):

Ըստ երեսոյթին հայոց մէջ զանէ 11—12 դարերէն սկսած արևելակողման սենեակներու պաշտօնը տարրեր է արևմտեան քրիստոնեաներու եկեղեցիներու մէջ եղող նոյն սենեակներու պաշտօնէն։ ըստ Ներսէս Լամբրոնացւոյ, սենեակներէն մէկը յատուկ էր քահանայից զգեստաւրման աւանդատուն անունով ուր կը գտնուէր նաև պատարագի զգեստները, որոն մասին բացատրութիւններ կուտայ իր «մեկնօւրիւն խորհրդոյ պատարագին» զըրքին մէջ հետեւալ կերպով։ Յորժամ կամեացի քահանայ պատարագ մատուցանել պարտէ այսպէս խորհրդարար զգեստաւորիւ Հանգերձ սարկաւագօքն մտանէ յաւանդատունն ուր զգեստն է պատարագին։ (Մըրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագի, Վենետիկ 1847 երես 143), Միւս սենեակը պահարան էր եկեղեցական հանդերձներու և սպասներու, պարտ սենեակ անունով ինչպէս կը կարգանշն նոյն զրքի մէջ դարձեալ երբ սարկաւագներու պաշտօնը կը բացատրէ—և զմազմայն և զսկին և զքշոցն բերեն ի սենեակնու—նոյն, մեկն, պատարագի երես 84։ Ուրիշ տեղ մը այս սենեակին սարկաւագատուն անունն ալ կուտայ որ համապատասխան է արևմտեան եկեղեցիներու diaconium-ին—եւ սարկաւագունքն գնան ի սարկաւագատունն բերեն զառոր նուէրսն մոմեղինօք և խնկովք։ Ներսէսի Լամբրանացւոյ Տարսոնի եպիսկոպոսի խորհրդածութիւնք ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագի, Վենետիկ 1847 երես 211։

Դունայ բ. ժողովի (555 թ.) կանոններէն կերևայ որ աւելի հին ժամանակ եկեղեցական սրբազան անօթներու համար եկեղեցւոյ մէջ հաստատուն պահարան կամ աւանդատուն չէ եղեր, այլ ժամանակաւորապէս կը բերուին եղեր անոնք եկեղեցի պատարագի արարողութեան համար, իսկ յետոյ կը տարուէին եկեղեցւոյ գլխաւոր քահանային տունը կը պահուէին—Դունայ բ. ժողովի (555 թ.) 14-դ կանոնը՝ «Պաշտան և պատարագիք և սպասք սրբոյ եկեղեցւոյն ի գլխաւոր քահանային տան եղեցի, սրպէս յառաջապոյն կարգեալ է» Ուրեմն այս կանոնէն կը հետեւ որ հին գարերու մէջ սեղանին երկու քովի սենեմկները աւանդատան կամ պահարանի պաշտօն չունէին, անոնք աւելի ուրիշ նըպատակով շնորած էին:

Այս մասին մասամբ բացատրութիւն կը գտնենք դարձեալ թէ Դունայ բ. ժողովի նոյն 14-դ կանոնի շարունակութեան մէջ և թէ Ս. Սահակի 15-դ կանոնի մէջ, Այս կանոններէն կը տեսնուի որ այդ սենեմկները որ 5-դ և 6-դ դարերուն մէջ սեղանին երկու կողմը և կամ մէկ կողմը քառակուսի սենեակներ են երկյարկանի երեխն, պարզապէս պաշտօնակատար քահանայից ամառնային բնակարան եղած են, ծ-դ ծ-դ դարերու եկեղեցիներն են այժմ Արարանի եկեղեցին, որուն հիւսիս արևելեան ծայրին կայ մէկ սենեակ, Տերէկլէր գիւղի եկեղեցին, որուն հարաւարեւելեան ծայրին կայ մէկ սենեակ, Երերուքի և Տեկորի եկեղեցիները ունին արևելեան կողմէն երկու սենեակ կրինայտրի—Ահա Դունայ բ. ժողովի կանոնին շարունակութիւնը, «Եւ ինքն գլխաւոր քահանայն գեկեղեցին մի իշխանցէ թողուկ և գործոց տան պարապել այլ մշանջենաւոր ի սուրբ եկեղեցւոյն կացցէ, զի պաշտօն և աղօթք տուրնջեան և գիշերոյ ժամուցն և գտեսչութիւն ժողովոյն մի խափանեսցէ, իսկ այլ ընկերքն զամառն փոխանակաւ կացցեն ընդ նմա անպղերգաբար»:

Ս. Սահակի 15-դ կանոնը. «Զամառն գլխաւոր քահանայն հանապազորդեալ յեկեղեցւոյն կացցէ, և այլ ընկերքն շարաթուք տո նմա փոխանորդաւ կացցեն»:

Հ. Ն. Վ. Մելիք Թանգիսանի կարծիքով քահանայից այդ ժամանակուան ամառնային բնակարանը եկեղեցւոյ բակին մէջ էր ոչ թէ նոյն սենեակներուն մէջ—(Հայոց եկեղեցական իրաւունքը նուշի 1903 երես 379) բայց ըստիս հաւանական չէ մինչև 7-դ դար, որուն մասին կարծիքս յետոյ. այժմէն կըսեմ միայն որ նոյն իսկ օրէնքի տարօրինակութենէն ալ կերպի, թէ քահանայից ամառնային բնակարան էր և ոչ ձմեռնային, վասնզի իրաւունք չունէին ձմեռը եկեղեցւոյ յարկի տակ կըսէ վառարան

վառելու զանազան տեսակ պղծութիւններու և ապականութիւններու տեղի չի տալու համար: Եթէ ոչ բնչ հարկ կար միմիայն ամսունները պարտաւորիչ ընել զիխաւոր քահանային կամ կորպալահ քահանաններու փոխընդփոխ մնալ եկեղեցւոյ սենեակին մէջ և ոչ ամբողջ տարին որ միշտ պաշտօն և պատարագներ կան:

Եատ հաւանական է որ խորանին երկու քովի սենեակները մշտնջենապէս սրբազն անօթներու պահարան կամ աւանդատուննեղան 7-դ դարէն սկսեալ երբ առաջին անգամ եղր կաթողիկոսի օրով իրրե քահանայից բնակարան շինուեցաւ եկեղեցւոյ բակին մէջը առանձին շէնք Ս. Գայիանէի վանքին մէջ ուրկէց ընդհանրացաւ ուրիշ եկեղեցիններու մէջ ալ: — «Եւ ապա հայրապետն եղր զիկայարան սրբոյ Գայիանեայ, զոր երբեմն խրթին և մթին էր զնա շինեալ քակեալ զայն ևս ընդարձակագոյն և պայժառագոյն զնա շինեաց կոփածոյ քարամքը և կրով ձուլելով և արտաքուստ յարդարէր կայանս բնակութեան քահանայական դասուց ի պաշտօն աստուածային խորանին: Այս եղեւ սկիզբն ժամատուն շինելոյ մինչև ցայս վայր ոչ երեիւր ի հայս: (Պատմագրութիւն Յովհաննու կաթողիկոսի: Երուսաղէմ 1843 երես 56): Սրդէն 7-դ դարէն սկսած խորանին երկու կողմի սենեակները իրենց յատկութիւնը սկսած են փոխել, այլև առաջուան պէս նեղ ու երկայն և փոքր չեն, կանոնաւոր մեծութեամբ հաւասարակողմ քառակուսի են խորանին խորութեան չափով: Այս բարեփոխումը արդէն մէկ անգամէն ալ չէ եղած 7-դ դարուն: Եթէ չի հաշուենք իմ մէկ ենթադրութիւնը Վահան Մամիկոնիանի Վաղարշապատի կաթողիկէի մասին, 6-դ դարու վերջին շինուած Աւանի եկեղեցին առաջին օրինակը կուռայ:

Ումանք կը կարծեն որ Զուարթնոց եկեղեցւոյ արևելեան կողմէ քառակուսի երկյարկանի յաւելուածը աւանդատուն կամ սրբազն անօթներու պահարան էր, կամ ըստ այժմեան բարբառի մասանց խորան էր: Այս կարծիքը հաւանական է: Զուարթնոցն ալ ունի իւր մօտ բազմաթիւ չէնքեր որոնց մէջ կային անշուշտ եզրի շինել առուածին պէս քահանայից բնակութեան համար սենեակներ, քացի այս Ս. Սահակի և Դունայ ք. ժողովի կանոններէն յետոյ այլևս ոչ մի ակնարկ չենք գտներ յետագայ կանոնագրութիւններու մէջ քահանաններու եկեղեցին մնալու սովորութեան և սրբագն անօթներու զիխաւոր քահանային տունը պահուելու մասին պարաւորիչ կանոններ: Ամենայն հաւանականութեամբ, 7-դ դարէն սկսած երբ պաշտօնակատար քահանաններու համար եկեղեցիէն դուրս առանձին բնակարան կամ ժամատուն շինուեցաւ, այն առեն խորանի երկու կողմի սենեակներու նախնական պաշտօնը:

փոխուեցաւ: Զուարթնոցի բացառիկ ձևն դուքս միւս սովորական ձևերով եկեղեցիներու մէջ խորանին երկու կողմի սենեակները խօսապէս կոչուեցմն թէ ոչ աւանդատան և սարկաւագատան պաշտօն կատարելու. այդ պիտի երկի յետագայ քննութիւններէն: Մի քանի եկեղեցիներ ունին առանձնապէս խորանին ներքեւ ալ դատարկութիւններ գետնափոր, ինչպէս Մըենի եկեղեցին, Անիի Առաքելոց եկեղեցին. և Անիի կաթողիկէն (այս վերջինս կասկածելի էւտքեր միայն առնի) ուր անշուշտ պահուել են եկեղեցու հարատութիւնները. միայն սրբազն անօթներու մէջէն, ինչպէս կերեի, բացառապէս սկիհի համար խորանին մէջ առանձին պահարաններ շինել տրուած են որոնց ներկայիս խորհրդանոց անոնք կուտան, ինձի յայտնի չէ թէ ինչումն ինչ էր անոնց անունը:

Որովհետև աւանդատան կամ պահարանի մասներուն վրայ գարձեալ յաճախ առիթ պիտի ունենամ անդրադառնալու, և այդ ժամանակ պիտի տեսնուի թէ բացի պահարանէ և աւանդատունէ մորիշ ի՞նչ կոչումներ ունենալին հաւանական էր, ուստի ես կը դառնամ միւս ուսումնասիրութիւններուա, Բայց ի միջի այլոց կուզեմ այստեղ սիալ ընդհանրացած կարծիք մը ուղղել աւանդատուններու նկատմամբ:

Կովկասահայեր առհասարակ աւանդատան սենեակներուն խորան անունը կուտան, որ բոլորովին անտեղի չ: Եկեղեցիներու մէջ խորանի ծագումը եթէ փնտունք՝ նախ կը տեսնենք որ անտէ էն զատ ուրիշ տեղ չէր կարող լինել, յետոյ ալ բազմաթիւ գրական և արձանագրական վկայութիւններ ունենք խորանն այստեղ լինելուն ուր դրուած է պատարագի սեղանը:

Եկեղեցական գրականութենէն կը տեղեկանանք թէ հայոց եկեղեցիները բացի աղօթարանէն, պէտք էր որ ունենային ուրիշ երեք բաժանումներ ևս, մկրտատուն, ապաշխարողաց կայան և ժամանակ:

Մեր օրերուն մկրտութեան աւագանը առհ սսարակ զետեղուած է հիւսիսային պատին վրայ տաճարին մէջ կամ նոյն կողմի աւանդատան պատին վրայ: Իսկ հնագոյն եկեղեցիներու մէջ մինչև 13-14-դ դարերը մկրտութեան աւագանի և մկրտարանի հետքերը ամենեին չիկան, որով ակամայ հարց կը ծագի թէ ուր և ինչպէս կը մկրտէին նախնիք իրենց երախանները: Գալով ապաշխարողաց գաւկիթի մասին՝ գաղափար ալ չունինք թէ երբ եիցէ ի՞նչպէս են վարուեր նախնիք այդ օրէնքի գործադրութեան համար, նախ ձեռնարկենք ապաշխարութեան գաւկիթներու մասին եղած օրէնքներու քննութեան և համեմատութեան, որուն հետ միաժամանակ յառաջ կերթայ նաև մկրտարաններու քննութիւնը:

ի հարկէ իմ նպատակս չէ պարզել թէ հին ժամանակ թնջուկ մարդիկ կապաշխարէին կամ մկրտութեան համար ի՞նչ արարողութիւնները կը կատարուէր որ զուտ կրօնական է և ոչ մի կառ չունին հին յիշատակարաններու հետազոտութեան հետ, այլ քննելով բաղդատելով օրէնքները իւրաքանչիւր դարաշրջաններու մէջ երեցող եկեղեցիններու յատակածներուն հետ որոշել անոնց յատակութիւնները և պարզել յատակածներու մէջ եղած ստորաբաժանումներու պաշտօնները, որով կը պարզուի նաև իւրաքանչիւր դարաշրջանի եկեղեցիններու խսկական յատկութիւնները, այս կերպով մենք շուտով կը ճանչնանք ու է հին յիշատակարանի մը որ դարուն պատկանելը դատելով իր ստորաբաժանումներէն:

Նախնական քրիստոնէական եկեղեցին հին օրինաց անմիջական ազգեցութեան տակ իւրացուց երրայական տաճարի հեթանոսաց գաւիթը ապաշխարութեան գաւիթ անունով, և զայն յատկացուց տակաւին չի մկրտուածներուն և կամ զանազան մեղքերով եկեղեցական պաշտամունքէ ու խորհուրդէ զրկուածներուն որոնք նոյն բաժնին մէջ որոշ ժամանակ ապաշխարելէ և խորհուրդներու հազորդակից լինելու արժանաւորութիւն ձեռք բերելէ յետոյ իրաւունք կստանային հաւատացելոց սրահը մտնելու. բոլոր քրիստոնեայ եկեղեցիններու մէջ այդ բաժինը եկեղեցույ արևմտեան պատին որմակից էր րօշե կամ ուրեք անունով:

Նախնական եկեղեցին ապաշխարուները չորս դասակարգի բաժնեց և իւրաքանչիւրին պատշաճ կայան որոշեց եկեղեցույ բուն չէնքին ներս կամ դուրս Այս կայանները հետևեալ կարգաւ արձանագրուած են ընդհանուր քրիստոնէից կանոնադրութեանց մէջ:

1. Ողբացօններ. որոնք իրաւունք չունէին եկեղեցույ արտաքին դրսնէն ներս մտնելու Բոլորովին դուրսը մնալով, քուրծ հագծ, գլուխնին մոխիր ցանած անդադար պիտի ողբային և եկեղեցի մտնող հաւատացեալներէն իրենց համար աղօթելու միայն ժամերգութիւն լսելու իրաւունք ունէին,

2. Ունկնդիրներ. ասոնք ալ երկու կարգի կը բաժնուէին, արտաքին և ներքին ունկնդիրներ, որոնք արտաքին դրան ներսի և դրսի կողմերուն անմիջապէս մօտ կանգնելով, առանց աղօթելու միայն ժամերգութիւն լսելու իրաւունք ունէին:

3. Աղօթականներ. Ասոնց համար տեղ սահմանուած էր երախաններու (չի մկրտածներու) մօտ, ուր երեսի վրայ ինկած անդադար աղօթելու պարտաւոր էին, Սակայն «Մի ո՛վ յերախանցը երգուած ժամանակ երախայններու հետ միասին պէտք էր որ գաւիթ երթային»:

4. Թիրեւ յանցանեներու համար ապահովառողներ. Ասոնք թէն իրաւունք ունէին հաւատացելոց հետ խառն կանգնելու, սակայն դարձեալ զրկուած էին հաղորդութեան խորհուրդին մասնակցելէ և «Մի ո՛վ յերախայից»-ի ժամանակ պարտաւոր էին դուրս գաւիթը ելլել.

Այս կանոնները քրիստոնէական նախնական դարերուն մէջ բոլոր եկեղեցիները նոյնութեամբ ընդունեցին թէ ո՛չ, որոշակի յայտնի չէ, ընդդիմութիւններ, վէճեր յիշատակուած կան պատմութեան մէջ, սակայն Նիկոլոյ առաջին տիեզերական ժողովով ընդհանուր քրիստոնեայ եկեղեցիներու համար պարտադիր օրէնք հոչակուեցան: «Կանոնք Ս. Տիեզերական ժողովոյ. Յօդուած Թ. ժա. ժք. ժք»:

Հայերն ալ պաշտօնապէս մասնակցեր էին Ա. Տիեզերական ժողովին, և Արիստակէս հայրապետը Հայաստան բերեր էր ժողովի մշակած կանոնական քսան յօդուածները, որ ըստ Խորենացւոյ Ս. Գր. Լուսաւորիչ նոյնութեամբ ընդունելէն յետոյ ևսուզ ինչ զլուխս յինքինէ ի կանոն ժողովոյն յաւելու վասն առաւել զգուշութեան իւրոյ վիճակին: (Մովսէսի Խորենացւոյ պատմ. հայոց զիբք Բ. Գլ. Դ.):

Արդեօք իսկապէս Լուսաւորչի կատարած յաւելում էր թէ սրբագրութիւն, այդ մասին կարծիք յայտնել կը թողում իր մասնագէտներուն: Միայն ապացոյցներ չեն պակսիր որ Լուսաւորիչ յաճախ շեղուած է ընդհանուր քրիստոնեաներու համար սահմանուած պարտադիր կանոններէն և անկախ ուղղութիւն տուած է իր եկեղեցական վարչութեան:

Այս կարծիքը հաստատութիւն կը գտնէ նախ ապաշխարութեան գաւիթիներու տեսակէտով, որովհետև երր քննենք հայոց ամենահին եկեղեցիները և համեմատենք ուրիշ քրիստոնեայ աղքերու հնագոյն եկեղեցիներու հետ, կը տեսնենք որ ապաշխարութեան համար սահմանուած գաւիթիներ բնաւ չունին, որպիսին էր յունական կամ լատինական եկեղեցիներու մէջ թօրչե կամ nartex. Ուստի համարձակ կարելի է ըսել որ Լուսաւորչական եկեղեցին եթէ ընդունեց ապաշխարութեան օրէնքը բայց բոլորվին առարեր կանոններով գործադրութեան կերպին մէջ, Լուսաւորիչ, Նիկոլոյ Առաջին Տիեզերական ժողովին քսան տարի առաջ արդէն կազմակերպեր էր հայոց եկեղեցին, անշուշտ եթէ իր աշակերտած եկեղեցիներու մէջ ընդունուած էր այդ սուվորութիւնը, ինքն ալ անոնցմէ առնելով կերպով մը պատշաճեցուցած էր իր եկեղեցին մէջ, մանաւանդ որ արդէն Լուսաւորիչի կանոնները Տիեզերական ժողովի կանոններուն հետ բաղդատու-

թիւնը ցոյց կուտայ թէ Լուսաւորչի կանոնները աւելի մեղմ էին. և բոլորովին չիկան ողբացողներ ըսուած դասը:

Հայոց կանոններուն մէջ կերեին բացի երախտներէն, բոլորովին եկեղեցիէն մերժուածներ և արտաքին ու ներքին ունկըն գիրներ: Շատ պարզ է որ Եկեղեցիէն մերժուողներ եկեղեցի քնաւ չէին գար, խնդիրը կը մնայ գիտնալ թէ երախտներ, և արտաքին ու ներքին ունկնդիրներ որտեղ կը կանգնէին «Մի ո՛ւ երախտից»: Ի ժամանակ քանի որ առանց բացառութեան հայոց կին եկեղեցիներուն արևմտեան կողմին վրայ առանձին բաժին—դաւիթ բացարձակապէս գոյութիւն չունի:

Այս հարցին տմօնահաւածնական պատասխանը կը գտնենք ուշադիր քննելով հայոց ամենահին եկեղեցիները քննելով, որոնք մեզ հասած են բըհստոնէութեան սկիզբէն մինչև ծ-դ դարերուն մէջ կանգնուած:

Հայոց եկեղեցիներու ամենահին ձերն են Տեկորի, երերուքի, Պաշ-Ապարանի, Օձունի, Աշտարակի և այլ նման եկեղեցիները, որոնք խորանին կից երկու սենեակներէն զատ արտաքուստ ալ շրջապատուած են սիւնազարդ ծածկոյթներով (portique): Աշտարակի եկեղեցին թէև այժմ չունի արտաքին սիւնազարդ շուրջանակի ծածկոյթ, սակայն քննութեան կարօտ է:

Անշուշտ առանց պատճառի չիին ընդունուած արտաքին շուրջանակի սիւնազարդ ծածկոյթները (portique) հայոց նախնական եկեղեցիներուն մէջ, այլապէս անբացատրելի կը մնայ անոնց համար զոհուած արտաքոյ կարգի շինութեան ծախքը:

Արդ, քանի որ եկեղեցական հնագոյն օրէնքները կը հաստատեն թէ ապաշխարութեան օրէնքը ընդունուած էր հայոց մէջ, նաև կը տեսնենք ալ որ ապաշխարութեան դաւիթի նմանող ունէ բաժանում ալ չերեկիր հնագոյն եկեղեցիներու վրայ բացի portique ներէն, հետևաբար կը մնայ կարծել որ ամենայն հաւանականութեամբ portique ները ապաշխարողաց կայանի կոչումը ունէին: Մանաւանդ դոներու շատութիւնն ալ ենթադրել կուտայ որ յատկապէս եկեղեցոյ պաշտաման ունկնդրութիւնը արտաքին ունկնդիրներուն դիւրաւ լսելի ընել տալու համար էր: Որովհետև այս դարաշշաններու եկեղեցիները առնասարակ արևմտեան գոնէն զատ հիւսիս կամ հարաւային կողմերուն վրայ զոյզ գոներ ունին հակառակ անոնցմէ ոմանց ալ շատ փոքրութեան: Տիրերէր գիւղի հնագոյն եկեղեցին հարաւային կողմին վրայ 22, 50 մէթր երկայնութեան մէջ երկու գուլ ունի արևմտեան գոնէն զատ:

Վերոյիշեալ առաջին շրջանի հայկական եկեղեցիներու յանակագծային ձեւն յետոյ ծ-դ դարն վերջին նոր ձեւ մը երկան

եկած է Հայաստանի մէջ Վահան Մամիկոնեամնի Վաղարշապատի մէջ շինած կաթողիկէով (Այս ձևի մասին մանրամասն տեսութիւնս կարելի է տեսնել իմ մէկ աշխատութեանս մէջ տէջմիածնի Տաճարը՝ անունով Ազգագր. Հանդէս գիրք XX). Ասոր ընդօրինակութիւնն է Աւանի մէջ 6-րդ դարու վերջին կանգնուած եկեղեցին որուն չորս անկիւններուն վրայ չորս քառակուսի չափաւոր մեծութեամբ սենեակներ կան եկեղեցին անջատ և դռներով միայն հաղորդակցող թէ ներսի և թէ դրսի հետ, Աւանի եկեղեցին արտաքին որուկութեան աւակայն էջմիածնի կաթողիկէի մասին տարակուսելի է, որու ի գոյութեան հաւանական նըշշաններ կան վրան:

5-րդ դարու վերջին ծագում առնող յատակագծային այս նոր ձևը շարունակուած է մինչև 7-րդ դարու վերջը. թէև մինչև վերջն ալ շարունակուած է սակայն 11-րդ դարէն սկսեալ սենեակներուն մէջ որոշ փոփոխութիւններ եղած են թէ համաշափութեամբ. և թէ յարամասունքներով: Մինչեւ մինչև 7-րդ էն վերջը եղած չորս անկիւնի սենեակները բոլորովին պարզ հաւասարակողմ քառակուսի ձև ունին. Բայց ինչպէս կերեսի 7-րդ դարուն արևմտեան կողմի սենեակները սկսեր էին իրենց կարևորութիւնը կորոնցնել որովհետեւ նոյն դարուն սկսեր են շինուիլ ուրիշ եկեղեցիներ ալ թէև ընդհանուոք ձևով նման հիներուն, սակայն առանց արևմտեան սենեակներու: Հարիսումէի վանքի եկեղեցին որ 7-րդ դարու գործ է, չորս անկիւնը չորս սենեակներ ունի, նոյնպէս Բագրանի կաթողիկէն երբեմն ունեցեր է, թէև այժմ ձևափոխուած: Իսկ Գայիանէի և այլ ուրիշ ժամանակից եկեղեցիներ արևմտեան սենեակներ չունին: 7-րդ դարէն առաջ պահանջը անհրաժեշտ լինելուն ապացոյց է որ (հաւանականաբար 6-րդ դարուն) Երերութիւն տաճարին հնագոյն ձևին վրայ արևմտեան կողմէն աւելցուած էր են իրկու սենեակներ:

Յետագայ դարերուն մէջ այս չորս սենեակները պարզապէս մատուսներ են խորաններով և սեղաններով զարդարուած, իսկ էիները որոնք ոչ խորան ունին և ոչ սեղան, բոլորովին անհասկանալի է անոնց պաշտօնը, գրական աղբիւրներէ ոչինչ ակնարկ չունինք, կը մնայ դարձեալ եկեղեցական կանոններու հետ համեմատելով որոշ եղբակացութեան հասնիլ:

Քրիստոնէութեան նախնական դարերուն մէջ երբեմն սովորութիւն եղաւ մկրտութեան աւազանը զետեղել նոյնիսկ ապաշխարող կայան նախագաւթիւն մէջ (porche կամ ութեան): Պահմը հնթագրենք որ այդ սովորութեան իրքն հետևողութիւն մը կրտարանի պաշտօն կատարէին այդ արևմտեան կողմէի սենեակ-

Ները, Սակայն քանի մը պատճառներով այս ալ հաւանական չեմ գտներ: Նախ որ, երկու սենեակներն ալ միաժամանակ մկրտարան չեին կարող լինել. գոնէ մէկը պէտք էր որ ուրիշ պաշտօն ունենար: Երկրորդ այս ձեզ եկեղեցիներուն ընդհանրացած շըրջանին մէջ (մինչև 7-ր դարու կէսը) հայոց եկեղեցւոյ պետերու և ժողովներու կողմանէ մշակուած կանոններ կան որոնք ըստ բաւականի կորոշեն հայոց մկրտարաններու տեղը և դիրքը:

Լուսաւորչէն մինչև Ս. Սահակ Մկրտարանի տեղին և դիրքին մասին որոշ տեղեկութիւն չիկայ: Ս. Սահակի կանոնով կերևայ որ եկեղեցիէն դուրս առանձին շէնքի մէջ էր: Քորեպիսկոպոսներուն ուղղուած կանոններուն Բ. Յոդուածին մէջ հետեւեալ կերպով կաւանդէ Ս. Սահակ, — «Եւ գտաճարս աղօթիցն յորս սուրբ և Աստուածընկալ սեղանն է հաստատեալ յորոյ վերայ կատարի ժեղսաքաւիշ և կենդանարար խորհուրդ մարմնոյ և արեան ապքեցոցին մերոյ տեսառն ըստ արժանի բաւականութեանն զարդարուն պահեսցին անխափան լուցմամբք և խնկարկութեամբ, և պարսպեալ քաղաքարմովք և մերձ ինա մկրտատունո շինեսցին: և անդ որպէս և սովորութիւն իսկ է և յայլման ինմին կանգնեսցի աւազան մկրտութեան...» (Սոփերը հայկականք. հատ. Բ. երես 81.)

Պետք է ի նկատի ունենալ նաև որ Ս. Սահակի օրով հայոց եկեղեցիները բոլորովին նախնական ձեզ մէջ էին, ոչ կիսաբոլորակ խորան կարող էր գտնուիլ անոնց մէջ և ոչ ալ անկիւններուն վրայ մկրտատան յարմար սենեակներ, մանաւանդ արեմտեան կողմի սենեակներ բոլորովին գոյութիւն չունէին ինչպէս մենք կը տեսնենք այսօր ալ Պաշ-Ապարանի, Աշտարակի, Տիկորի եկեղեցիներու վրայ: Հետեւարար չէ կարելի մտածել իսկ որ մինչև 6-ր դարու սկիզբը բացի առանձին մկրտատունէ ուրիշ տեղ երեխաներ մկրտած լինին:

Դունայ բ. ժողովը (555) և ե. ժողովը (719) ունեն առանձին յօդուածներ, որոնց բովանդակութենէն կը տեսնուի որ եթէ հետագիւտէ եկեղեցիներու մէջ մկրտութիւն կատարելը թոյլատրելիք կը դառնար, այնուամենայնիւ եկեղեցիէն գուրս առանձին մկրտատան գոյութիւնն ալ պարտաւորիչ էր:

Ահաւասիկ Դունայ ժողովներու կանոնները:

Դունայ բ. ժողովի (555) 15-ր կանոնը: «Մկրտութիւնս ոք ծուլութեամբ մի իշխանցէ առնել, այլ երկիւղիւ և զգոշաւորութեամբ, բուռուարաւք և ճրագովք և առագաստեաւ վարագուրաւք, որպէս վայել է լուսաւորութեամբ սրբոյ աւազանին և աւազանն կանգնեսցի յեկեղեցւոչն կամ ի տան պաշտամանն, թէ քարեդէն իցէ թէ զինչ և իցէ, երկիւղածութեամբ արժանի և բաւա-

կանութեամբ գործոյն լուսաւորութեան, լայնութեամբ և խորութեամբ, զի բաւականաբար ծածկեսցէ ջուրն դհասակ մանկանցն որք մկրտեցինն ա... (Հայոց եկեղեցական իրաւունքը գիրք Ա. Ն. Վ. Մելիք-Թանգեան: Երես 379)

Դունայ ե. ժողովի (719) 13-դ կանոնը.—«Ոչ է պարտ զաւազանն յայլ իմէքէ նիւթոյ պատրաստել, և կամ ուրանաւը և կամեսցի, այլ բաւազան քարեղին հաստատել ի նմին իսկ յեկեղեցովն և կամ յանդէն մերձ յեկեղեցին ի մկրտատունն ա... (Հայոց եկեղեցական իրաւունքը, գիրք Ա. Ն. Վ. Մելիք-Թանգեան երես 414)

Խոծի կը թուի թէ Դունայ ժողովներով եկեղեցւոյ մէջ մը կրտութեան աւազան զնելու մասնաւոր արտօնութիւնները ակամայ տրուած են օրէնքին անսաստող դասակարգի մը յարուցած գժուարութեանց պատճառաւ, այս դասակարգը կը լինէին անշուշտ քաղկեդոնականութեան հակուած կաթողիկոսներ և կամ անոնց հետեղներ որոնք պակաս չէին 6-դ գարէն սկսած: Սակայն եթէ այս շեղուղ դասակարգը պարբերաբար ուժեղացած է, այնու ամենայնիւ բոլորովին չեն կարողացած հին կարգերը խախտել և առանձին մկրտատուն ունենալու սովորութիւնը տևած է մինչև 13—14-դ գարերը: Զուարթնոց եկեղեցին զատ տակաւին չէ տեսնուած մի հնագոյն եկեղեցի, որուն մէջ մկրտութեան աւազանի գոյութիւնը հաստատուի այսօր, իսկ եթէ Զուարթնոցի բացատիկ ձեւ և Շինողի օտարօտի հակումները ի նկատի առնենք այն ատեն դիւրաւ կը համոզուինք որ այնտեղ գոյութիւն ունեցող մկրտութեան աւազանը հայկական եկեղեցիներու յատուկ սովորութիւն չէր. և Զուարթնոցի միակ օրինակը, եկեղեցիներու մէջ մկրտութեան աւազան շինելու մասին, ընդհանուր սովորութեան արդինք չենք կարող համարիլ:

Ամեն անգամ, հին եկեղեցիներ քննած ժամանակս, բնաւ չեմ մուտացած եկեղեցւոյ մէջ մկրտութեան աւազաններու հետքեր փնտուել, սակայն մինչև այսօր ամենաուշ 14-դ գարուն կանգնուած եկեղեցիներուն մէջ անգամ չեմ յաջողած գտնել, եթէ կենային անպատճառ գոնէ մէկ քանի հատ կը պահուէին ինչպէս պահուեր է Զուարթնոցի աւազանը: Որովհետեւ կանոնադիր ժողովներ, եթէ կամայ թէ ակամայ թոյլատրեր են եկեղեցւոյ մէջ աւազան կանգնել, միևնոյն ժամանակ պարտագիր են ըրած անպատճառ քարեղին շինել և հաստատուն շինել, այն ալ ոչ այնչափ փոքր, որպէս զի բաւականութիւն տայ մեծահասակ մկրտուողին մարմնոյն մհծ մասը ջրով ծածկելու: Գուցէ Վասպուրականի, Տարօնի և Փոքր Ասիրյ հայկական հին եկեղեցիները ունենան նմոյշներ, սակայն



Այսաբատ, Եիրակ, Վանանդ, Սիհնիք, և այլն շրջաններ երթէք չեն տուած գեռ ու է օրինակ եկեղեցւոյ մէջ մկրտութեան աւազան ունենայու:

Ծատ հետաքրքրական կը լինէր Անիի մէջ բազմաթիւ բոլորակ կամ բազմակուսի մատուռներու մէկ քանիին աւերակներ պեղել և քննել թէ արդիօք անոնցմէ ոմանք մկրտարաններ չեն:

¶. 8. Օրբէլի իւր 1910 թ. հրատարակած Ռուսական պատմութեան գործառքական համար շաբաթական գործառքական համար առաջին համար է Անդրեյ Վասիլևիչ Տիգրան Մատուռը հաստատապէս մկրտարան անուաններ է՝ արդեօք թիվ 1 հիման վրայ հնիթազրեր է հեղինակը, լաւ կը լինէր որ բացատրէր ծիչտ է որ, եթէ առանձին մկրտարան սովորութիւնը պահուած էր 10—11-դ դարերուն, պէտք էր որ Անդրեյ Վասիլևիչն ալ ունենար իր մկրտարունը, սակայն հաստատուն փաստ է հարկաւոր այդ վլատակը մկրտարուն համարելու: Վարդան Բարձրաբերդցին Անդրեյ Վասիլևիչին մօտ կը յիշատակէ Ս. Հռիփսիմէի մը վկայարանին շինութիւնը Մարգիս կաթողիկոսի օրով 10-դ դարու վերջին Կարող է պատհիլ որ այդ վկայարանը եղած լինի Յ. Օրբէլիի մկրտարան կարծածը Շինկ սուրբ զաթոռուն յաջորդէ տէր Խաչիկ ամս ինն և տասն և զնա փոխէ տէր Մարգիս ամս քսան և չորս: Մա շինեաց վկայարան սրբոց Հռիփսիմէանց առ ընթեր կաթողիկէին Անւոյ և փոխեաց անդ զնշաբարհս նոցա բերեալ մեծաւ հանդէսիւ և կարգեաց զօրն տօն մեծաւ: (Մեծին Վարդանայ Բարձրաբերդցւոյ պատմութիւն տիեզերական, Մուսկվա 1861 երես 123.)

Անիի կաթողիկէին շուրջը այդ փլատակը միակը չէ, բացի արևելքան կողմէն ուր մէկէ աւելի մատուռներ կան հոգեհանգստեան պատարագի համար զինուած առնթերակից դամբարաններու համար, հարաւային կողմին վրայ կերպին դարձեալ ուրիշ հին շինութեանց մնացորդներ ալ. Յամենայն դէպս ըստիս կանխակալ կածիք է պ. Օրբէլիի յայտնածը նոյն փլատակին մկրտատուն վիճելուն մասին:

Պ. Ս. Մուբայաջեանց և պ. Պ. Հայկազունի կը հաւաստեն  
թէ, Կարսի Առաքելոց եկեղեցոյ նորոգութեան ժամանակ ուստ-  
ները քանդեցին մատուի մը մնացըրդ որուն յատակին վրայ շի-  
նուած էր սրբատաշ քարերով խաչաձև աւազանի նմանող խորու-  
թիւն մը գետնին մէջ. եթէ սա ստոյգ է, այն ատեն կապած չի  
մնար որ 10-դ դարուն առանձին մկրտատան սովորութիւնը կը  
շարունակուէր և այդ քանդուածը 10-դ դարէն մեզ հասած հայոց  
մկրտատան մէկ նմոյշն էր որ անհետ կորաւ առանց ներկայ ու-  
սումնակութեան օգուած մը տայու:

Առանձին ուշագրութեան արժանի է որ մինչև այսօր ալ եկեղեցւոյ բուն սրահին մէջ մկրտութիւն կատարել օրէնք չէ, եթէ բացառարար եկեղեցին բաւարար մեծութեամբ աւանդատուն ունի, ուր հաւաքաւոր է մկրտութեան աւազան զետեղել; Այժմ ալ միշա հիւսիս արեելիսն աւանդատան մէջ կը մկրտին երեխաները իւարկէ սա ևս առանց պատճառի չէ:

Կը կարծեմ որ Դուռայ ժողովներուն եկեղեցւոյ մէջ մկրտութիւն կատարելու թոյլտուութիւնը դարձեալ չի վերաբերի եկեղեցւոյ բուն սրահին, այլ աւանդատուներէն մէկուն, որնոր թէև եկեղեցւոյ անմիջական մասն է, այնուամենայնիւ կարող է անջատ համարուել, և հաւանականորէն այդ սովորութիւնն է որ կը շարունակէ մինչև այսօր; Այս ենթազբութիւնը աւելի համոզիչ կը դառնայ երբ աչքի առջև ունենանք Յ-դ և 7-դ դարերու շատ մը եկեղեցիներ որոնց արևելեան կողմի սենեակները կամ աւանդատուները թէ ընդարձակ են և թէ դրսէն հաղորդակցող դուռ ունին բացի տաճարին հետ հաղորդակցող դռնէն: Օտար աղբիւրէ ծագած հայոց մէջ եկեղեցական հնագոյն կանոն մը կայ որ շատ համապատասխան կուգայ այս յատկութեամբ աւանդատուներու Այս կանոնը երուսաղէմի Մակար արքեպիսկոպոսի կանոնն է որ Վրթանէս հայրապետի ձեռքով Հայաստան բերուեցաւ: Այս կանոնին ը. յօդուածը կը տրամադրէ որ.—

«Զի եթէ ոչ էր մերձ եկեղեցի շնեալ ի փառս Աստուծոյ ի մուտս ժողովրդոց, առանց մեղագրելոյ արդեօք էր և եթէ եկեղեցին ունիմք պարտ է և մկրտատունս առնել և աւազան յորում մկրտէ որ գայցեն յուղիդ հաւատս բարեպաշտութեանս:»

Բ. յօդուածին մէջ աւելի մանրամասնած է բացատրութիւնը մկրտարանի տեղի և դիրքի մասին— «Սեղանն քաւութիւն ընդ վարագուրաւն յորում հոգին սուրբ իշանէ և աւազանն յետոյ առ նմին տամբ և պատով. հաստատեալ յաջմէ և ժառանգառըն իւրաքանչիւր աստիճանաւ պաշտեցնեա...» (Դիրք թղթոց. Մակարայ Երուսաղէմի հայրապետի կանոնական թուղթ ի հայս, Թիֆլիս 1901 երես 407.)

Այս յօդուածներով ոչ միայն կը շեշտուի մկրտատան անջատ լինելու անհրաժեշտութիւնը, այլ տեղն ալ կորոշուի որ սեղանին աջ կողմը պէտք է լինի առանձին բաժանումով:

Եւ որովհետև նորածին երախան ալ իբրև հեթանոս ու անմաքուր կը համարուէր դեռ չի մկրտաւծ, ուստի և նախ քան տաճարը մտցնելը՝ աւանդատան կողմակի դռնէն ներս կը մըտցնէին, և երբ մկրտութիւնը աւարտէր այն ատեն քահանան իւ-

րաւունք ունէր աւանդատան տաճարին հետ հաղորդակցող գունէն մտցնել և հաղորդութեան խորհուրդ մատակարարել նորածինին ոեղանի առջև։

Իմ ծննդավայրիս Շ. Գարահիսարի եկեղեցին արևելեան կողմէն ունի երկու մատուռներ հիւսիսային և հարաւային պատերուն կից։ Մկրտութեան աւազանը կը գտնուի հիւսիսային կողմի մատուռին մէջ. գրսէն առանձին դուռ ունի, ուրկէ կը մացնեն մկրտուելիք նորածինը։ Ասոր պատճառը հարցուցի ես պատանի կութեանս օրերուն քաղաքին կրօնագէտ համարուած Տէր-Գրիգոր քահանային, պատասխանեց որ նորածինը աներենութապէս վզին փաթթուած ունի ադամական մեղաց դատավճիռը որով արժանի չէ Պ. տաճար մտնելու ուստի նախ պէտք է սրբել երեխան ադամական մեղքի դատակնիքէն և յետոյ տաճար մտցնել։

Թէև Մակար եպիսկոպոսի կամ Արիստակէս հայրապեսի օրով հայոց եկեղեցու մէջ արևելեան սենեակներ չիկան մկրտարան լինելու յարմարութիւններով, սակայն կարող է յետագայ գարերուն մէջ Մակար եպիսկոպոսի օրէնքի ոյժ ստացած լինի և կերպով մը օգտուիլ փորձէին փոխանակ առանձին անջատ մկրտարան, սեղանի կամ խորանի աջակողմեան աւանդատունէն։ Արևելեան կողմի սենեակներու վրայ արտաքին դուռ ունեցող եկեղեցիներէ այժմ ինծի յայտնի են էջմիածնի տաճարը (այժմ փակուած) Հոփիսիմէի վանքի եկեղեցին (այժմ փակուած բայց տեղը յայտնի) Բագարանի Ս. Թէոդորոս եկեղեցին։ Աւանի եկեղեցին (հետագօտելի որովհետեւ արեւմտեան սենեակները ունին արտաքին դռներ։)

Ուրիշն քանի որ այս օրինակներով կը հաստատուի մկրտարաններու որոշ տեղը, հետևաբար ծ-դ գարէն մինչև 7-դ գարու կէսը կանգնուած եկեղեցիներուն արևմտեան կողմի քառակուսի սենեակներէն ոչ մէկը մկրտարուն չէր կարող լինել, պէտք է ուրիշ պաշտօն կամ կոչում վնտառել անոնց։ Ըստիս ոչ մէկ պաշտօն չէնք կարող յատկացնել անոնց բացի ապաշխարողաց կայանէ։

Բայց քանի որ նախնական եկեղեցիներու մէջ հաւանական համարեցինք թէ ապաշխարողաց կայանը արտաքին սիւնազարդ ծածկոյթի տակն էր, ուրեմն ինչ հարկ պիտի ստիպէր այդ ձևը թողուկ և սենեակներ շինել։ Ասոր ալ պատճառը կարելի է քանի մը կերպով բացատրել. նախ՝ ամենայն հաւանականութեամբ րուգու ունեցող հսագոյն եկեղեցիները կամ մեհեաններ էին և կամ մեհենական ազդեցութեան տակ կանգնուած եկեղեցիներ որոնց դոյցութիւնէն օգտուեր են խկզման ապաշխարողաց կայանի նկատմամբ։—Այս մասին երկար բացատրութիւն տեսնել իմ Տեկորի տաճարը ուսումնասիրութեանս մէջ։ Թիֆլիս 1911.—Երկրորդ

ցուրտ ձմեռը սաստիկ երկրի մը մէջ անկարելի էր բացօղեայ կանգնել ապաշխարղներու համար ձմռան օրերուն, ուստի հարկ էր ձմեռուան օրերուն համար յարմար տեղ ունենալը Այս ենթադրութեանս ուղղավի հետևանք կը համարիմ Երերուքի եկեղեցին րուգու ներու հետ միասին արևմտեան սենեակներ ալ ունենալը: Ուստի փորձով երբ տեսնուեցաւ թէ արևմտեան երկու սենեակները ըստ ամենայնի բաւականութիւն կուտային ապաշխարողներու քանակութեան, հետզհետէ աւելորդ համարուեցաւ արտաքին ծածկոյթը և 7-դ զարուն միանգամայն վերջ զրին րուգու շինելու սովորութեան. բաւականանալով միայն արևմտեան սենեակներով:

Որպէսզի իրաւունքներէ զգկուած ապաշխարողը կարենայ առանց տաճարին դռնէն ներս մտնելու ուղղակի ապաշխարողաց կայանը մտնէ, այդ պատճառով ալ անշուշտ դուռ ունին արևմտեան սենեակները ներսի հետ հաղորդակցող, թէև մեծ մասամբ այժմ փակուած, ինչպէս էջմիածին, Հորիսսիմէ: Եւ այլն և այլն:

Բացառարար Երերուքի եկեղեցին արևմտեան սենեակները արտաքին դուռ չունին: Սակայն այդ ալ դեռ լուրջ քննութեան կարօտ է, գուցէ կար ի հուռմն: Դժբաղդաբարձ դեռ չեն վերջացած իմ Երերուքի վրայ կատարած հետազոտութիւններս:

Անշուշտ միենոյն աւանդութեան շարունակութիւնն է որ մինչև այսօր կը գտնէնք բազմաթիւ նորագոյն եկեղեցիներ, որոնց մէջ թէև արևմտեան սենեակներ չիկան, սակայն այդ սենեակներու տեղը առանձին plate—form ով զատուած են և վանդակորմով ծածկուած. յաճախ փոքր Ասիոյ մէջ Պինամազ սերիսի անունը կուտան անոր որ շատ մօտ է ապաշխարողաց կայանի նշանակութեան:

Վերև յայտնեցի որ 7-դ զարուն արևմտեան կողմի սենեակներու սովորութիւնն ալ իր կարևորութիւնը սկսած էր կորսնցնել, որովեստն նոյն դարուն կան շինուած շարք մը եկեղեցիներ որոնք արևմտեան սենեակներ չունին այլսու Այս պարագան կը բացատրուի անով որ 7-դ զարուն մէջ ապաշխարութեան համար պարտադիր օրէնքներն ալ թուլացած էին և տեղի կամ կայանի խարութիւն չիկար ժողովրդի համար: Այս մասին գեղիցիկ փաստ կուտայ մեզի ներսէս Լամբրոնացին իր պատարագի մեկնութեան զրքին մէջ. և կը բացատրէ թէ ինչու «մի ոք յերախայից»-ի ժամանակ սովորութիւնը խօսքով կը պահենք և սուրբ տաճարին անարժանները դուռ չենք հաներ, և թէ մը ժամանակէն սկսուած էր այս սովորութիւնը թուլանալ:

Դեռ Բարսեղ Կեսարացւոյ և Գրիգոր Աստուածաբանի օրով

իսկ կը թուլցած էր այդ ռովորութիւնը, որովհետև ապաշխատութեան կոչուածները ճնշելով, բռնի եկեղեցին դուքս համելով՝ վիրաւորանք կը պատճառ էին անոնց, որուն հետևանքով ժողովուրդը պաշտամունք ու եկեղեցին ստոած այլան եկեղեցի չէին գար, ուստի շատ հին ժամանակ ուրիշ բրիստոնեայ ազգեր ալ ժողով վուրդը եկեղեցին չի ստոեցնելու համար ակարէին թոյլ վար՝ ուիլ օրէնքի գործադրութեան մէջ:

(Սբոյն ներականի լամբրոնացւոյ Տարոսի Եպիսկոպոսի խորհրդածութիւնը ի կարգս եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ պատարագին. Վենետիկ 1847 երես 328):

Հայոց ազգային եկեղեցական կանոններն արդէն ապաշխատութեան մասին այնքան խիստ չեն ինչպէս ուրիշ ազգերունը, ընականարար աւելի շուտ կորմնցուցեր են իրենց նշանակութիւնը Հայաստանի մէջ, ինչպէս կերեկի, նոյն իսկ 7-ր դարուն բոլորովին վերջ գտեր է հայոց եկեղեցւոյն մէջ առանձնացած ապաշխարել տալու սովորութիւնը, որով նաև վերջացեր է արևմբետեան սենեակներ շինելու սովորութիւնը:

Այժմ կը մնայ զիտենալ թէ, քանի որ ապաշխարութեան օրէնքի գործադրութիւն չիկար որպէսզի հարկ լինէր ապաշխարողաց կայան կամ զաւիթ շինելու, ուրեմն ինչը համար շինուած են այն բազմաթիւ նախասրանները եկեղեցիներու առ համարակարեմտեան կողմին որմակից և երբեմն ալ կրկնուած հիւսիսի կամ հարաւի կողմերուն վրայ:

Այդ նախասրանները մեզ յայտնի են ժամատուն և զաւիթ անուններով, սակայն ոչինչ չի գիտենք հաստատապէս անոնց իսկական կոչման մասին: Նաև որոշ չէ թէ ի հոսումն ալ այս երկու 7-ր անունները միեւնոյն նշանակութեամբ կը գործածուէին:

Առաջուց տեսանք որ ամենահին եկեղեցիներու շուրջը սիւնազարդ ծածկոյթներ և արևմտեան կողմերուն վրայ սենեակներ կան, որոնց ենթագրաբար ապաշխարողաց կայանի կոչումը վերագրեցի՝ ամենահաւանականը համարելով:

Ժամատուն բառին մասին ալ տեսանք որ 7-ր դարուն պաշտօնակատար քահանայներու ընակարան կը նշանակէր, եկեղեցին դուքս անջատ շինուած: Անտարակոյս 7-ր դարու ժամատուններ ունէին իրենց մէջ կանոննաւոր սենեակներ, քահանայի, ժամկոչի և այլ եկեղեցական գիշերապահ պաշտօնէից համար, ինչոր մինչև այժմ ալ կան արևմտեան եկեղեցիներու մէջ. (μεταβοτε). Փոքր ասիական հայաբնակ դաւաններու մէջ տակաւին կը շարունակուի այս շինութեան սովորութիւնը, և ժամա-

տուն, խուց, մասնառուն, մատաղառուն և այլն անուններ կը տրուին անորու

Այս ժամատունները որոնցմով պիտի զբաղիմ այստեղ, ուրանք երբեմն ալ որ գաւկիթ անունը ունեցեր են, բոլորովին տարբեր են 7-դ դարուն մէջ Եզր կաթողիկոսի շինած ժամատան ձեւն և նպատակէնս Վերջին տեսակները ընդարձակ սիւնազարդ ծածկոյթաւոր և երբեմն ալ գմբէթաւորեալ նախարաններ են եկեղեցւոյ մէկ կամ միւս կողմին կպած, եթէ այս ձեփ շինութեան սովորութիւնը 11-դ դարէն անդին չանցնիր:

Նախ փորձեմ ապացուցանել ժամատուն անուանուած ընդարձակ նախարան նախարաններու սովորութեան 11-դ դարէն առաջ գոյութիւն չունենալը. և յետոյ անոնց անուան կամ կոչման մասին յայտնեմ կարծիքու

Ամենահին ժամանակներէ սկսած մինչև 10—11-դ դարերուն շինուած եկեղեցիներէն ոչ մէկը չունին յարակից նախարանները եթէ երբեմն կը պատահին, անոնք ալ, թէ ճարտարապետական օնի, և թէ արձանագրութեանց տուած թուականներու անվրէպ ապացոյցներով կը հաստատուի որ յետնագոյն յաւելուածներ են հին շէնքերու վրայ 10—11-դ դարերէն ոչ առաջ:

Նախարաններուն մինչև 10—11-դ դարու շինութիւններուն վրայ յետնագոյն յաւելուածներ լինելը շինարարական տեսակէտով քննելով, վերին աստիճան պարզ կը տեսնուի թէ ինչպէս նոր շէնքի կցումէն յառաջ եկեր են շատ մը անախորժ երևոյթներու թացի այն որ շէնքին ընդհանուր ներդաշնակութիւնը խաթարուած է այլ կցուած մասերու տակ մնացեր են քանդակակազարդ սիւներ. կամարներ և արձանագրութիւնները Յաւելեալ մասերու տակ մնացած արձանագրութիւններէն կարելի է գտնել Անիի Առաքելոց եկեղեցոյ հարաւային պատին վրայ: Հոռոմոսի վանքի Ա. Յօհաննէսի տաճարի հիւսիսային անկերնի մօտ և ուրիշ շատ տեղեր: Եկեր է ժամանակ որ Անիի կաթողիկէին արևմտեան կողմէնալ կցեր են մի ընդարձակ նախարան որուն բարձրութիւնը հասած է եկեր մինչև պատուաններու ստորին եղերքներուն: Նոյնպէս առանց նախարանի շինուած է Անիի Առաքելոց եկեղեցին որ 10-դ դարու վերջերու շինութիւն է ամենայն հաւանականութեամբ: Գաւիթը կը ոււած է հարաւային կողմին վրայ 13-դ դարու սկիզբին՝ ծածկելով միանգամայն որմասիւններ, աղեղներ, խորչեր և պատուհաններ: Վերջին պեղումները ցոյց տուին որ Առաքելոց եկեղեցւոյ միւս կողմերն ալ ենթարկուեր են նոյն յաւելումներուն դարձեալ 12—13-դ դարեցին աններուն:

Ուրիշ բազմաթիւ օրինակներ կարելի է ցոյց տալ, սակայն

ես պիտի բաւականանամ մի շատ բնորոշ օրինակ ևս ցոյց տալով:

Հոռոմոսի Ս. Յովհաննէսի տաճարին նախասրահը որ, ըստ արձանագրութեան, տաճարի շնչքին հետ միաժամանակ պէտք էր որ շինուած լինէր, դարձեալ պարզ քննութեամբ մը կը տեսնենք թէ եկեղեցին ամբողջապէս աւարտելէն տարիներ յետոյ աւելցուած է արևմտեան կողմին վրայ. Անշուշտ Յօհաննէս թագաւորը, ի սկզբան մինչեւ եկեղեցւոյն ի կատար ածուիլը, երբէք ի նկատի չէ ունեցել նախագաւկիթ շինել, յետոյ ունէ պատճառով հարկ տեսեր է յարա՛ցել:

Նախասրաներու կամ նախագաւկիթներու ամենէն շատ ընդհանրացած շրջանին 12—14-դ. դարերուն մէջ կանգնուած եկեղեցիներու կից անգամ չէ կարելի գտնել նախասրահ մը որուն շինութիւնը տաճարի շնչքին հետ միաժամանակ կատարուած լինի. Այս վերջին շրջաններուն ալ մինչոյն անախորժ երևոյթները յառաջ եկած են ինչպէս մինչև 10—11-դ. դարերուն կանգնուած եկեղեցիներու կից նախասրահներու յաւելումով:

Այս իրողութիւնը հաստատող անվիճելի փաստերէն մէկն է և Անիի ս. Գրիգոր Լուսաւորչի (նսլութի) եկեղեցին, որուն շինութեան թուականը իր վրայի արձանագրութենէն գիտենք որ 1215 թուականին կանգներ է Տիգրան Հոնենց զօրավար Զաքարէ Սպասալարի:

Այս եկեղեցին որ իր ժամանակի ճաշակով չորս կողմէն քանդակագրուած է, արևմտեան կողմին վրայ նախասրահ յետնագոյն յաւելումով ծածկուեր են անոր քանդակներուն մեծ մասը:

Եկեղեցիներու կից նախասրահներ աւելցնելու ամենահին օրինակներէն մէկը պէտք է համարել Հոռոմոսի վանքին ս. Յօհաննէսի տաճարին սիւնագարդ գմբէթաւոր նախասրահը, որ կանգնուած է ըստ արձանագրութեան 1038 թւականին:

Հոռոմոսի նախասրահը ամենահին օրինակներէն մէկը համարելու պատճառը այն է նախ որ, աւելի հնագոյն օրինակը դեռ չէ պատահած ինծի, երկրորդ մի ուրիշ պատճական վկայութիւն ալ կուգայ ապացուցանելու որ Բագրատունի թագաւորաց ժամանակ այդ սովորութիւնը տակաւին գոյութիւն չունէր. Այս վըկայութիւնը կը գտնենք Ներսէս Լամբրոնացիի պատարագի մեկնութեան գրքին մէջ հետեւեալ կերպով:

«Յարձանացեալ խորանացն որք կան մինչեւ ցայսօր հաստատուն և ոչ ունին առընթեր ժամատուն. և Սահակ ս. հայրն մերձակ սեղանն տէրունական նստելով հտես զհրաշագանն տեսիլ. ըստ որում ասէ պատմութիւնն. նաև թագաւորք Բագրատունեաց և որ առ նոքօք հայրապետք ընդ նոյն գնացին շաւիլ եկեղեցին միայն

շինեալ տունս աղօթից: (Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ Տարառնի եպիսկոպոսի խորհրդածութիւնն ի կազմ և կաղեցւոյ եւ մեկնութիւն խորհրդոյ պատարացին: Վենետիկ 1847 երես 26)

Գուցէ տեղի հեռաւորութեան պատճառով Լամբրոնացիին ժանօթ չէր Յօհաննէս թագաւորի շինած ժամատունը. բայց այս ալ ապացոյց է որ 11-դ. դարէն առաջ հայոց եկեղեցիներուն համար բոլորովին անսովոր էր, որուն պատճառու Ներսէս Լամբրոնացին համոզուած է թէ նոյն իսկ Բագրատունիք իրենց եկեղեցիները առանց ժամատան շինած են:

Նախարահներու յետնագոյն յաւելուած լինելուն անվիճելի փաստերին հետեւցընելով կարելի է որ կարծուի թէ Յօհաննէս թագաւորի արձանագրութեան մէջ ակնարկուած ժամատունը նախասարան չէր, այլ առանձին շինք մը եկեղեցիէն հեռու, նման նզր կաթողիկոսի Գայիշանէի վկայարանին մօս շինածին: Այս մասին ալ դարձեալ Ներսէս Լամբրոնացին մէկ ուրիշ վկայութիւնը ոչ միայն կը հաստատէ թէ Եղիշաննէս Սմբատի շինած ժամատունը նոյն իսկ այժմեան մեր տեսած սիւնազարդ նախարահն է, այլև շատ հետաքրքրական կարծիք կը յայտնէ ժամատուներու ծագման ժամանակին և պատճառներուն վրայ:

Ինձ թուի թէ յորժամ ըստ մեղաց միրոց ի ծառայութեան մատնեցաք այլազգեաց և տիրեաց հասարակաց ի վերայ աշխարհին հայոց սուրն իսմայէլացւոց, փախստական եղին ընակիչք աշխարհին՝ տարաքերեակը յիրկիրս յորում եմք որ էր հոռոմոց. և ոչ ունելով ընդ նոսա հաղորդութիւն, զորոյ պատճառն քննեալ է յայլում վայրի, ոչ թուլացուցին նոցա հոռոմք յիրեանց սեպհական յեկեղեցիս որք են յայս աշխարհի՝ աղօթել, իսկ նոցա թափառական գոլով և բարեյոյս ի վերստին դառնալն յաշխարհն հայրենի, շինեցին միայն ըստ ժամանակին պիտոյից մատրունս փոքրկունս որպէս և տեսանեմք. և զի ոչ գորին վերստին դարձ և աստ սկսան բազմանայ, տկարանայը եկեղեցին ամփոփել զնոսա և ինարկէ շինեցին առ ընթեր զտունն, իսկ այն շինութիւն տանց որ ինարկէ փոխմամբն ժամանակի առ յետինս արմատ չարի եղն և հեշտութեան, քանզի աղօթելն յեկեղեցին զգոյշ լինէին որպէս իտուն Աստուծոյ և յարտաքնոյն թուլանային որդ պէս ի տուն մի հասարակաց: (Սրբոյն Ներսէսի Լամբրոնացւոյ ծարսօնի Նախակոպոսի խորհրդածովթիմք ի կարզ եկեղեցւոյ և մեկնութիւն խորհրդոյ, պատարացին: Վենետիկ 1847 երես 29 — 30:)

Այս հատուածէն այլին պարզ կերևայ որ, նախ այս ձեզ գուտ հայկական ստեղծագործութիւն է բոլորովին տարբեր

բնատեսան եկեղեցիներու քօշե կամ ուրեք բառաւծ բաժանումէն, երկրորդ, ծագում առեր է Կիլիկիոյ կամ փոքր Ասիոյ հայերուն մէջ և կամաց հասեր է բուն Հայտատան, հաւանականօրէն 11-դ դարէն առաջ:

Այժմ կը մայ քննելի խնդիր մը թէ մասնաւրապէս Յօհաննէս Սմբատ թագաւոր ինչմէ շինեց Հոռոմոսի վանքի նախասրահը և ինչու ժամատուն անուանեց: Ասով արդէն պիտի հասկանք բոլոր ուրիշ նախասրաներու առաջարկ:

Նախապէս մէջ բերուած ապացոյցներէն կը հետեւի որ իրրե աղաշխարութեան գաւիթ չէր կարող շինուած լինիւ քանի որ աղաշխարութեան կանոնը անդորժադրելի էր, իսկ իրրե ժամատուն պաշտօնակատար քահանայից համար, (presbytere), այդ ալ չէր կարող լինել, որովհետեւ անոնց մեծ մասը բնակութեան յարմար սենեակներ չունին: Եթէ բացառիկ օրինակներ կան այդ կարգինախարաններու կամ ժամատուններու մէջ վրան կամ կողքերը սենեակներ ունեցող, այդ սենեակներուն մէջ ալ պատարագի խորաններ շինուած են, բնականաբար անոնց մէջ բնակութիւն ունենալ սրբազնութիւն պիտի համարուէր: Հոռոմոսի և Բագնայրի վանքերու ժամատունները, ծածքի տակ իրրե երկրորդ յարկ ունին մանր սենեակներ, որոնցմէ ոմանք խորաններ ունին: Կան որ խորան չունին, բայց անոնք ալ կանոնաւոր վերելքի ճամբայ կամ սանդուխ չունին: Հետևաբար զգուար է ենթադրել թէ այդ սենեակները իրրե բնակարան շինուած էին: առ համարակ պատերուն մէջէն նեղ անցքերով մը միմիայն կը հասնուի այդ սենեակներուն որոնց մէջէն մէկ մարդ դժուարաւ կրնայ սղոսկիլ:

Ինձի կը թուի թէ 11-դ դարէն սկսած երեցող նախասրաններու ժամատուն անունը տրուելը պարզապէս նախիկին ժամատուններուն աւանդական աղեղցութիւնն է որոնք զոյութիւն ստացեր էին հայոց ձեռքով Հայտատանէն դաւրս իսկ վերջիններուն նպատակին մասին պիտի յայտնեմ կարծիքս հիմուած մասնաւոր հետազոտութիւններու վրայ:

Ինչպէս ուրիշ քրիստոնեայ աղքերու մէջ նոյնպէս ալ հայոց մէջ ինունն մեծ ձկուում եղեր է եկեղեցւոյ մէջ մեռել թաղերու, սակայն հայոց եկեղեցական կանոնները խստիւ արգելեր են այդ սովորութիւնը՝ որբազնութիւն համարելով: այս իիստա արգելքի հետևանքով իշխաններ, ազնուականներ և ուրիշ բարձր աստիճան մարդիկ սկսեր են եկեղեցիներու շուրջը տեղ զրաւել առանձին շիրիմներ և զամբարաններ կանգնելու համար:

Հոռոմոսի վանքի Յ. Դէորդ եկեղեցւոյ արևմտեան հակատի վրայ Յօհաննէս թագաւորի արձանապութիւնէն կերեայ որ այդ

առեղը արքայական դամբարան էր. այս եկեղեցւոյ հարտա  
արևելիան անկիւնին մօտ կայ շիրիմ մը վրան և Աշոտ թագաւոր  
փորազրուած, թէս յայտնի չէ թէ «Ողորմածն» է կամ անոր թոռը  
Յօհաննէսի եղայր Աշոտը նոյնը կը հաստատէ նաև արևելիան  
ճակատի Գագիկ Ա. ի անունով գրուած արձանագրութիւնը: Այս  
արձանագրութեան վրայ հիմոււած կարելի է կարծել՝ որ Գագիկ  
Ա. ալ թաղուած է Հոռոմոսի վանքի մէջ: Զի գիտեմ թէ հիման  
վրայ հայր Ալիշան իր Շիրակ երկասիրութեան մէջ Ս. Գէորգ ե-  
կեղեցւոյ հիւսիս արևելիան կողմը գտնուող բոլորակ մատուցը  
հանգստարան Գագկայ կանուանէ, նոյնպէս Ս. Յօհաննէսի արե-  
ւելիան կողմը բարձունքի վրայի մատուցը Մմբատ Տիեզերակալի  
դամբարանը կը համարի: Այս ամենուն մէջ մի բան շատ պարզ  
է որ բոլոր իշխանական ցեղեր իրենց իւրաքանչիւր անհատի ա-  
նունով առանձին դամբարաններ ունեցեր են շատ անգամ: Ասոր  
ոչ նուազ ապացոյց է Ապուղամբենց Ս. Գրիգորի կից Ապղարիպ  
մարզպանի շինած փոքրիկ տապանատունը երկու մատուններով  
ուր երեք մեծ և մի փոքր երախայի գերեզմաններ կային: Ս. Գրի-  
գորի վրայի Ապղարիպ մարզպանի արձանագրութիւնէն կերեակ  
որ իւր միւս եղայրները ոչ այդեղ թաղուած էին և ոչ ալ  
անոնց համար հոգեհանգիստ սահմանուած էր, նոյն դամբարանը  
յատուկ էր միայն իր հօր Գրիգոր իշխանին, մօրը Շուշիկին,  
քրոջը Սէդային և փոքրիկ եղայր Համզէին:

Ապղարիպ եղայրը Վահրամ Պահլաւունին շիներ է Մար-  
մաշէնը որպէս հանգստարան իր սերունդին համար ուր թաղուած  
են ինքը, իր կինը և անոր թռու Ղարիփը. թերեւս ամբողջ սե-  
րունդը այսուել են, սակայն մեղ յայտնի չէ: Ապղարիպի գերեզ-  
մանը յայտնի չէ, սակայն ամենայն հաւանականութեամբ պէտք է  
լինի Անիի Փրկիչ եկեղեցւոյ մօտերը որնոր ինք շինել առուած է  
առանձնապէս եթէ սովորութիւն լինէր անպատճառ ամբողջ  
տոհմը մի դամբարանի մէջ ամփոփել, այն ատեն այս բաժա-  
նունները տեղի չէին ունենար: Թէ Բագրատունի թագաւորներու  
և թէ Պահլաւունի իշխանական տան իւրաքանչիւր անդամի առ-  
անձին դամբարաններ ունենալին կարելի է հետևեցնել որ Յօ-  
հաննէս Մմբատ թագաւորն ալ ունեցաւ իւր անկախ դամբարանը  
և ամենայն հաւանականութեամբ այդ դամբարանը կը լինէր իր  
կանգնած եկեղեցւոյ մօտը: Աւստի մեծ սխալ գործած շեմ լինիր  
նթէ ըստմոր Յօհաննէս Մմբատ թագաւորն ալ թաղուած է իր շինուած  
եկեղեցւոյ մօտ, կամ ժամատուն ըստւած նախագալիքին մէջ և  
կամ անոր հարաւային կողմին որմակից տապանատան մէջ:

Ս. Յօհաննէսի հարաւային պատին որմակից տապանատանը

թէկ 13-դ դարու սկիզբին կանգնուած է վրան երեք փոքր մատուռներով, և շինողն է Խութլու խաթուն դուստր Ռազուքանայ որնոր իր արձանագրութեան մէջ կըսէ թէ օօինեցի զիմնախնեաց տապանատունն եւ գերեսին եկեղեցիս իմերայ սորայ, բայց արձանագրութենէն կերևայ որ ի հնութեալ այնտեղ տապանատուն կամ դամբարան եղած էր. և Խութլու խաթուն վերաշիներ է իրեն և իր սերունդին համար: Այսօրուան մեզ հասած տապանատունը Խութլու խաթունին շինածն է, բացի արևելեան պատէն, որուն վրայ կան չորս գեղաքանդակ խաչքարեր 10—11-դ դարու ոճով քանդակուած: Այս չորս խաչքարերէն մէկը թէ շինութիւնով և թէ ձևով բոլորովին նման է Ս. Յօհաննէսի ժամատան գմբէթի մէջ զետեղուած ութ քարերէն մէկոն, որնոր ինծի կարծել կուտայ թէ միենոյն ժամանակ շինուած են ժամատան հետ և միենոյն քանդակագործի ձեռքով: Չատ հաւանական է որ Յօհաննէսի ժամբարանը այստեղ եղած է և Խութլու խաթուն ունէ ազգակցական կապ ուներ Բագրատունիներու հետ որով իրաւունք կստանար «զիմնախնեաց տապանատուն» անուանելու:

Ինչ կը վերաբերի Ս. Յօհաննէսի տաճարին կից ժամատան, անոր ալ իրրե տապանատուն կամ դամբարան շինուած լինելուն ոչ մի կասկած չեն թողուր. թէ պատմական որոշ վկայութիւններ և թէ ուրիշ նոյնօրինակ բազմաթիւ շինութիւններ մեզ հասած որոնց վրայ եղող արձանագրութիւններ և մէջը գըտնուած բազմաթիւ տապանաքարեր պարզ կը բնորոշեն անոնց կոչումը և նպատակը:

Թիշ մը վերը ըսի թէ ժամատուններու ամենէն շատ ընդհանրացած շրջանին (12—14-դ դար) կանգնուած եկեղեցիներուն կից ոչ մի ժամատուն միաժամանակ շինուած չի լինելէն զատ անոնցմէ ոմանք տասնեակ տարիներ յետոյ են յարակցուած: Այս իրողութիւնը բացատրելու համար պէտք է ընդունել միանգամայն թէ եկեղեցիներ շինողներ բնաւ պարսաւորուած չէին անպատճառ միասին ժամատուն շինել, անոնք կամ իրենց վերջին օրերուն իրրե հանգստարան աւելցուցեր են և կամ անոնց ժառանգները շիներ են հանգստելոյն իրրե շիրիմ ուր իրենք ալ իրաւունք պիտի ունենային ամփոփուելու նոյն իսկ կան վերջին 13—14-դ դարաշրջաններու մէջ կանգնուած եկեղեցիներ ալ որոնք ամեննէին չեն ունեցեր նախագաւիթներ:

Անիի Լուսաւորիչ (Սախալի) եկեղեցւոյ նախագաւիթը, դատելով իր զարդաքանդակներու ոճէն, պէտք որ մօտաւորապէս 40-50 տարի յետոյ շինուած մինի, որովհետեւ, առաջին համեմատութեամբ իսկ կարելի է ահանել նախ եկեղեցւոյ և նախագաւի-

թի զարդաքանդակներու անհունապէս տարբերութիւնը, յետոյ ալ գաւիթի զարդաքանդակներուն աւելի մշակուած և յետնագոյն ճաշակի պատկանիլը։ Անիի մէջ թէկ շատ կան լուսաւորչի գաւիթին զարդաքանդակներուն ոճը յիշեցնող քանդակներ զանազան հատուկոտոր բեկորներու վրայ և մասնաւորապէս նոր բացուած վաճառատան դրանց մասերուն վրայ. սակայն քանի որ անոնց մասին ժամանակագրական ճիշտ տեղեկութիւն չունինք, բնականարար լուսաւորչի քանդակներուն հետ չենք կարող համեմատութեան դնել ժամանակագրական կարգ որոշելու համար. Բայց Անիին դուքս կան յիշատակարաններ որոնց թէ շինութեան թուականները յայտնի են և թէ անոնց վրայ կը տեսնենք քանդակներու նմոյշներ որ շատ ընորոշ մասերով նման են լուսաւորչի նախագաւառիթի զարդաքանդակներուն։ Հոռոմոսի վանքին նշխարատան միջին սենեակի և անոր կից մեծ զամբարանի արեւակողման սեղանի վրայ, որոնք շատ ուշ շինուած են քան լուսաւորիչ եկեղեցին, քանդակազարդեր կան որոնք ըստ ամենայնի կը յիշեցնեն լուսաւորչի գաւիթի զարդաքանդակներուն ոճը նմանապէս Խաթլու-խաթունի տապանատան վերնայարկ փոքր մատուններէն մէկուն վրայ կան նոյն ոճով զարդաքանդակ խաչքարեր։

Անիի լուսաւորիչ եկեղեցւոյ նախագաւառիթին շատ ուշ ժամանակ շինուած լինելուն իրքեւ ապացոյց, վերև զրուած բացատրութեններէն զատու նաև կը հաստատուի ներսի և դրսի նկարուած պատկերներու ոճի և աշխատութեան տեսակերներուն տարբերութեամբ։ Ներսը և դուքսը նկարուած պատկերներու տարբերութիւնը թէկ ես վաղուց նկատած էի, սակայն չուզելով իրքեւ ոչ մասնագէտ այդ ճիւղին հիմունի միայն իմ կարծիքիս վրայ, 1910 թուին խնդրեցի նկարիչ պ. Եղիշէ Թաղէսոսեանին քննել և իմ տարակոյսները փարատել, Խորին շնորհակալութեամբ պիտի արձանագրեմ այստեղ որ յարգելի պարոնը սիրով յանձն առաւ առ ուղարկու և լուրջ քննութենէ յետոյ եկաւ այն եղրակացութեան թէ, ոչ միայն ներսի և դրսի նկարներ տարբեր նկարիչներու գործեր են այլև դրսի նկարներու մէջ գունաւորման անհամեմատ տարբեր բաղադրութիւններ զատ նկարները ևս շատ նոր են քան ներսինները. մասնաւորապէս շեշտեց թէ հակառակ երկար տարիներ դրսի նկարները արեգակի և անձրեններու խոնաւութեան աւերիչ ազդեցութեան ենթարկուելուն, դարձեալ գոյները աւելի թարմ պահուած են քան ներսի նկարներու գոյները։

Այս քանի պարագայ ևս ինծի հնդրադրել կուտան որ նախագաւիթը, եկեղեցին շինող Հռնենց Տիգրանի գործը չէ և կամ

նոր օրով ալ շինուած չէ։ Ուստի այս մասին աւելորդ չեմ համարիր իմ կարծիքները յայտնել։

Խոչպէս տեսանք յօդուածիս ընթացքին մէջ, հայոց եկեղեցական կանոններով խստիւ արգելուած էր եկեղեցիներու մէջ մեռել թաղելը։ Հակառակ այս արգելքին լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ մեռելներ թաղուած են նոյն իսկ բեմի առջև որոնց մէկուն տապանաքարին վրայ վրացերէն արձանազրութիւն կայ։ Նաև ինչ որ աւելի բնորոշ է, յաւելեալ նախագաւիթը զուտ հայկական ոճի ժամատուններէն բոլորովին տարբեր ձևով շինուած է։ Հայկական նախագաւիթները կամ ժամատունները առանց բացառութեան շինուած են փակ շրջորմով և կանոնաւոր ծածկոյթով յաճախ գրմբէթաւորւած։ Մինչդեռ Անիի լուսաւորչի նախագաւիթը կանգնուած է բացօդեայ, առանց շրջափակի միմիայն կամարակիր սիներու վրայ (portique)։ Այս ձեզ որ բնաւ հայկական չէ, միացած հկեղեցւոյ մէջ մեռել թաղելու հանգամանքին հետ, կապացուցանէ որ անպատճառ Տիգրան Հոնենցէն յետոյ եկեղեցին անցեր է ուրիշ այլադաւան ժողովուրդի ձեռք որոնք ամեն փոփոխութիւն մտցուցեր են իրենց գաւանութեան և ծէսերու թոյրարած ձևերով։

Դեռ 4-դ. դարէն սկսած յունական եկեղեցւոյ համար ներիլ էր մեռել թաղել տաճարին մէջ, և մինչև վերջն ալ անոնց մէջ արգելք չէ եղած։ Հետևաբար արգեօք կարելի՞ է պահ մը ենթազրել որ Տիգրան Հոնենց ալ յունադաւան էր, և իր եկեղեցւոյն մէջ թաղուած մեռելներն ալ անոր տոհմին կը պատկանին։ \*) Իմ կարծիքով մեր Հոնենց Տիգրանի վրայ ունեցած եղեղեկութիւններով, դժուար է հաստատել անոր յունադաւանութիւնը. ժամատերը աւելի ինպաստ հայկական եկեղեցւոյ կը խօսին։

Հոնենց Տիգրանի անունով երկու արձանագրութիւններ կան երկու ուրիշ եկեղեցիներու վրայ որոնք յունադաւան եկեղեցիներ լինելու կատկածանքէն շատ հետու են Այս եկեղեցիներէն մէկը Անիի կաթողիկէ մայր եկեղեցին է իսկ միւսը Խծկոնքի ո. Աստուածածինը։ Այս երկու եկեղեցիներուն ալ Տիգրան զանագան նուիրաբերութիւններ ընելով հոգեւոր պաշտօնէութիւնը պարտաւորցուցեր է անընդհատ պատարագել իրեն հոգւոյ փըրկութեան համար։ Մինչդեռ լուսաւորիչ եկեղեցւոյ արձարագրու-

\*) Յ. Օրբելի իրովին համոզուած է Տիգրան Հոնենցի քաղկետոնիկ լինելուն, յայսով չէ թէ ինչ հուսատան ապացուցի վրայ հիմուած Ցածկայի էր որ պարզութեած լիներ այս հստաքքրտկան հարցը իր գրքովին մէկ (Տիգրանի աւելակիները, Բարզմ Յուսիկ Արքեպիսկոպոս, Պաղպարզապատ 1911 կը եմ, 32)

թեան մէջ, հակառակ ահազին նուիրաբերութեան իր անձին համար ընաւ այդ պահանջը չէ դրած, այդ եկեղեցւոյ խորհրդակատարութիւնը նուիրեր է բացառապէս իր տէրերուն—Զաքարեան տոհմին:

Զաքարէ սպասալարի շրջանը դաւանաբանական կոփէներու և երկու յարանուանութեանց մէջ գոյութիւն ունեցող ատելութեան այնպիսի շրջան մէ որ, նոյն իսկ Զաքարէ սպասալարի բոլոր ջանքերը իզուր անցան փոքր ինչ մերձեցում յառաջ բերելու համար երկու տարբեր քրիստոնեայ եկեղեցիներու մէջ, չի նայելով որ Զաքարէ քանից բանի ոյժի ալ դիմեց, սակայն Գօշ Մխիթարի յանդիմանութեամբ ստիպուեցաւ համակերպի հայ ժողովրդի աւանդապահութեան զգացումներուն Այսպիսի շրջանի մը մէջ կապրէր Հոնենց Տիգրան ևս, պատարազներ կսանար զուա հայկական եկեղեցիներու մէջ, եթէ Հոնենց Տիգրան յունադաւան լինէր, ևս կը կարծեմ որ ոչ ինք կը զիջանէր իրեն ատելի դաւանութեան մը պատկանող եկեղեցիներուն նուիրաբերութիւններ ընկերվ բազմաթիւ պատարազներ պահանջել և ոչ ալ հայերը յանձն կառնէին իրենց կրօնի հակառակորդի մը համար պատարագ մատուցանել հայկական եկեղեցիներու մէջ, Հետևաբար Տիգրան Հոնենցի յունադաւան լինելուն վրայ կառկածի միանգամայն անտեղի է: Բայց ինչպէս պարզել այն առեղծուածը որ Լուսաւորիչ եկեղեցին ունի յունադաւան եկեղեցւոյ շատ մը յատկութիւններ, և թնչպէս անցած կարող է լինել յունադաւաններու ձեռքը: Այս մասին այստեղ կը զրեմ իմ կարծիքս բանասէրներու լուրջ քննութեան յանձնելու համար:

Լուսաւորիչ եկեղեցւոյ վրայ Տիգրան Հոնենցին արձանագրութիւնն պարզ կերևայ որ այդ եկեղեցին շիներ է յանուն Զաքարեան տոհմի որոնց զօրավարն էր ինք, հետևաբար եկեղեցին բացարձակ սեփականութիւն կրգանար Զաքարէի սերունդին: Բազարական նկատումներով Զաքարէ սպասալարը եթէձգուումնեցաւ պահմը յունադաւան եկեղեցւոյ սովորութիւններ մացնել հայոց եկեղեցւոյ մէջ, այսուամենայնիւ չի յաջողելէն զատ, պաշտօնապէս ալ չօտարացաւ հայոց եկեղեցիէն և հայադաւան ալ մեռաւ ու Սանահնի վանքի մէջ ալ թագուեցաւ:

Լուսաւորիչ եկեղեցւոյ շինութեան վերջացած թուականէն (1215) արդէն մօտաւորապէս երկու տարի առաջ Զաքարէն մեռած էր և անոր իշխանութիւնը անցած էր իւր փոքրահասակ որդւոյն Շահնշահին, և այդ պատմառաւ ալ արձանագրութեան մէջ քահանայից վրայ պարտականութիւն կը դնէ պատարագել միայն Տաննեանի և անօր որդիներու համար, Զաքարէի անունը չկայ:

Աւատի եկեղեցւոյ արձանագրութիւնը գրուած օրէն եկեղեցին դարձաւ Շահնշահի սեփականութիւնը, որուն ապացոյցը պիտի տեսնենք քիչ յետոյ:

Հստ Վարդան Բարձրաբերզեցիկ վկայութեան Զաքարէի մահուան ժամանակ որդին Շահնշահ հինգ տարեկան էր, հետևաբար եկեղեցին ժառանգած օրը պէտք էր եօթ տարեկան մանուկ լինէր, ուստի նոյն ժամանակ Շահնշահ ևս չէր կարող յունադաւաւն լինել, նախ որ շատ փոքր էր. յետոյ ալ դեռ կենդարնի էր իր հօր խոստովանահայր Գօշ Մխիթարի նման ազդեցիկ վարդապետը, Եթէ Շահնշահ յունադաւաւն լինէր Տիգրան ալ այնքան մեծ նուրբարերութիւններ չէր ընէր այդ եկեղեցւոյն, պարզելով անոր մի ամբողջ իշխանական հարստութիւն:

Բայց Շահնշահին մեծնալէն յետոյ արդէն հանգամանքները փոխուած են. Շահնշահ իւր հայրենի դաւանութիւնը փոխելով յունադաւանութիւնը ընդուներ է Խւանէի կողջ Խօշաքի Ղանքերով, (Վարդան Բարձրաբերգովի Մոսկվա 1861 երես 183—184), Ահապա ժամանակէն սկսեալ պէտք է փնտուի Անիի Լուսաւորիչ եկեղեցւոյ յունական տարապի զգեցման, սկզբնաւորութիւնը:

Որ գրեթէ ամբողջ մէկ դար Շահնշահի սերունդը այս եկեղեցւոյ բացարձակ տէրն էր, այդ կապացուցանէ եկեղեցւոյ արմելեան կողմի արձանագրութիւնը: 1310 թւականին Շահնշահի թոռը Շահնշահ բ. եկեղեցիին նուէր տուեր է ոմն Մաթէսի և իր կողջ ու եղբօրը Մարկոսին (Հ. Դ. Ալիշան Շիրակ. երես 79):

Ապացոյցի կարօտ է վճռելու համար թէ Շահնշահի սերունդը մեծ միշտ յունադաւան կամ քաղկեդոնիկ հայ, և Մաթէս, Թէնի և Մարկոս, եկեղեցւոյ վերջին ժառանգներն ալ քաղկեդոնիկներ էին: Այս վերջիններու արձանագրութիւնը հայերէն լեզով գըրուած լինիլը մեծ գրաւական է անոնց քաղկեդոնիկ շիլինելուն, եթէ ոչ թէ հարկ պիտի ստիպէր զիրենք որ անպատճառ հայերէն գրէին, քանի որ եկեղեցւոյ նախորդ տէրերը ամեն բան փոխեր էին, ներսի պատկերներուն մէջ նորոգութիւն կատարելով վրաները գրեր էին վրացերէն \*), խորանի առջև թաղուած մեռելի տապանաքարին վրայ վրացերէն արձանագրեր էին, հայոց եկեղեցական ոճին հակառակ զաւիթը փոխանակ շրջափակով շինելու, բացողեայ շինէր էին: Վերջապէս օտարացնելու ամեն ջանք ակներե է նախորդներու կողմանէ:

Շահնշահ Ա. էն յետոյ Լուսաւորիչ եկեղեցին միշտ քաղ-

\*.) Պ. Ե. Թագէսսեան և Ա. Ֆէքանեան ներսէ գրու պատկերներու վրայ գրուած դարերու մէջ առքերութիւն չկ դառն, հաւանական համար միտամանակ գրուած լինելը

կեդոնիկ մնացած լինելուն ապացոյց կը լինի, եթէ հաստատուէր որ Շահնշահ Ա.ի սերունդը շարունակեց յունադաւանութիւնը, եթէ ոչ, ժամանակաւրապէս միայն Շահնշահ Ա.ի օրով, գուցէ քիչ մը աւելի մնացեր է քաղըեղոնականներու ձեռք, Յետոյ ալ արդէն, ինչպէս արձանագրութենէն կերեկ, անտէրութեան մատնուեր է Զաքարեաններու Անիէն հեռանալուն պատճառաւ, Մաթէս օգտուելով եկեղեցւոյ անտէր դրութենէն ինզրեր է Շահնշահէն նուիրել իրեն։

Շատ հաւանական է որ բացառապէս Անիի Լուսաւորիչ եկեղեցւոյ գաւիթը շինուած է իրրե ապաշխարողաց գաւիթ յունադաւան հայերու ձեռքը եղած ժամանակ, որոնց մէջ թերեսս գործադրութեան մէջ էր ապաշխարութեան կանոնը, և իհարկէ անունն ալ ժամատուն չէր կարող լինել, ինչպէս բոլոր պիւս հայեկեղեցիներու նախասրահները, իրրե հանգստարան տապանաքարեր ալ չեմ տեսած այստեղ, եթէ չեն տարուած։

Այժմ կը մնայ գիտնալ թէ ինչու համար հայոց եկեղեցիներու կից սրահներուն ժամատուն և գաւիթ իրարմէ տարբեր անուններ անխտիր գործածեր են, և մըր է սկսեր այդ անխտիր գործածութիւնը։

Հայոց մէջ եկեղեցւոյ նախասրահներ ծագում առած ժամանակ, 10—11-դ դարէն մինչև 12-դ դարու վերջերը նոյն նախասրահներուն միմիայն ժամատուն անունը տուած են թէ արձանագրութեանց մէջ և թէ պատմագրական տեղեկութիւններու մէջ։ 12-դ դարու վերջերէն է որ սկսած է ոչ միայն գաւիթ այլև զանազան տեսակ անուններ տրուել անոնց որոնց նշանակութիւնը և պատճառները վնասուել ըստ իս կարենոր է։

Հայոց եկեղեցիներուն հետ կապուած գաւիթ բառը թէն շատ հին է, սակայն 10-դ դարէն առաջ գաւիթ բառը այն նշանակութիւնը չունէր ինչոր 10-դ դարէն յետոյ, իհնումն գաւիթ կը նշանակէր եկեղեցւոյ շուրջը պատող ընդարձակ շրջափակէ մը գոյացած բացօդեայ մաս Այս նշանակութեամբ ալ ցոյց տըրուած են հին պատմագրաց մէջ որոնցմէ մէջ կը բերեմ մէկ երկու օրինակներ։